

ԾԱՂԻԿ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ՇԱՔԱԹ ՕՐԵՐԸ և տարին 50 թիւ:

Բաժանորդագրին կԱՆՍԻԿ' Թուրքիոյ Համար տարեկան 50 զրշ, Ռուսիոյ Համար 5 ռուբլի, ուրիշ երկիրներու Համար 12 Ֆր: — Վեցամսեայ բաժանորդագրութիւն եւս կ'ընդունուի:

Գաւառներէն դրամի տեղ Օսմանեան նամակագրութիւն եւս կ'ընդունուի:

Միայն երեք թիւ տպագրիկ կը գրկուի. այնուհետեւ բաժանորդագրին չը վճարողը կը դադարի թերթ ընդունելէ:

Մանուցման տողը 2 զուրուշ:

ԾԱՂԻԿ

Լ Ր Ա Պ Ի Ր

ԾԱՂԻԿԻ ՎԵՐԱԵՐԵՆԱԼԱԾԷՆ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ ԳԻՄԷԼ
Առ ՏՅՈՒՐԿԻ-ՀՐԱՏԱՐԱԿԻԿ
ՅՈՒՆԱՆ Գ. ՓԱՆՍԱՆՅԱՆ
Պոլիս, Պահլէ-Գարու, Շէյխ-ու-Իսլամիան
درعليهده باغچه قیوسنده شيخ الاسلام خاندہ
«زاغیک» غزته سی مدیری بالا قاشیان حوونان
S'adresser à
HOVNAN PALACACHIAN
Directeur du journal arménien « Dzaghik »,
Bahtché-Kapou, Chéikh-ul-Islam Han
CONSTANTINOPLE

40 Փարս

Ազգային, Քաղաքական եւ Գրական

40 Փարս

ՆՈՐ ԵՐՁԱՆ — Գ. ՏԱՐԻ. ԹԻՒ 25

Շ Ա Մ Ա Թ

3 ՅՈՒՆԻՍ 1893

ԽՄՐԱՍԳՐԱՊԵՏ Ա. Ա. ՍՈՒՐԷՆՅԱՆ

Հ Ա Շ Ի Ո Յ Ն Մ Ն Ա Յ Ո Ր Դ Ը

Արուսեակի դժկամակութիւն կը ցուցնէ որ ընտանեաց մէջ այրն իշխող ըլլայ եւ կինն հնազանդի:

Հապա եթէ այրն յաճախ սխալանաց ենթարկուի, պէտք է որ շարունակէ իշխել, կը հարցունէ:

Իւր համոզումն է թէ փոխանակ մին իշխելու և միւսն հնազանդելու, թէ՛ ամուսնոց եւ թէ՛ զաւակաց բարւոյն համար՝ այր եւ կնոջ մէջ համերաշխութիւն տիրէ:

Այս խնդրոյն վրայ կ'արժէր գիրք մը գրել: Ես, առ հարկի, պիտի ջանամ յօդուածի մը մէջ ամփոփել տեսութիւններս: Արուսեակ եւ բոլոր ընթերցողք քիչէն շատ թող հասկնան:

Ամուսնական կենաց հիմն ու անոր էական հաճոյքը առն և կնոջ միմեանց համար ունեցած սէրն ու վստահութիւնն է. այր ու կին, որչափ երկար տարիներ կենակցին, բնական ու բարոյական պատճառներով սիրոյ զանազան աստիճաններէ կ'անցնին. շրջաններ կը կատարեն. ծաղկահաս երիտասարդ զգացական ու բանաստեղծական սէրն է որ զիրենք միմեանց կը զօգէ. կատարեալ հասակի մէջ կը չափաւորի այն տեղի տալով նուազ զգացական, այլ աւելի ընկերական ու խանդակաթ սիրոյ մը. վերջապէս ծերութեան մէջ մին միւսին նկատմամբ գորով ու բարեկամութիւն շուայլելով կը ցուցնէ թէ չէ մոռցած սէրն որ կապած է զիրենք և բազմանգամ ընտանիք մը կազմած է:

Սիրոյ առաջին այսինքն զեղուն ու եռանդոտ ժամանակամիջոցին, այրն՝ իւր զօրութեամբ, յանդգնութեամբ, նոյն իսկ սիրոյն բռնութեամբ տիրող է կնոջ, որ կամովին կը հնազանդի և երջանիկ է անձնատուր լինելով. յետոյ՝ երբ կատարելութեան կը թեւակոխեն ամուսնունք, այրը՝ կինաց պայքարին մէջ բազմադիմի փորձեր տեսած՝ իւր խելքին զօրութեամբ զեկապարը կը լինի ընտանի կենաց, ուր կինն՝ իւր կարգին աւելի խոհուն աւելի անտեսող՝ այրն իրեն կապուած պահելու, զաւակաց խրնամ տանելու, միով բանիւ տան կարգին կանոնին հսկելու և անոր անդամոց ամէն մէկուն բաժնին ինկած երջանկութիւնն հայթայթելու կը նուիրէ իւր անձը. իսկ երբ ծերութիւնը վրայ հասնի, զաւակներն արդէն մեծցած ու այլ

ևս անկարօտ մօր խնամներուն, այրը կ'անցնի անոնց տեղ. այրն որ միշտ աւելի կանուխ կը կրի կնոջմէն. զի գրեթէ միշտ անկէ աւելի սպառած է իւր կենսական տարերքը. իւր հին բուռն սէրը, ամենօրեայ գործառնութեանց յարակից եղող մարմնաւոր ու մտաւոր անպայման աշխատութիւնն և բորբոքիչ հիւծիչ կրքեր զայրն աւելի շուտ կը ծերացունեն. կնոջը գորովն ու խրնամքը պէտք են յայնժամ որ փոքր ինչ կազդուրեն զինքը, որ վստահութիւն ներշնչեն իրեն՝ թէ նա միշտ իրենն եղած ու իրմով ապրած է, թէ իւր զաւակները իւր իսկ արիւնը կը կրեն: Կինն առ երեւոյթս կը համակերպի կամաց իւր էրկան որ տանը մէջ սովորած է մեծ երեւիլ:

Այսպիսի ամուսնութիւն մը համաձայն բնութեան օրինաց, բարեբէպ է միշտ. հոն այրն իշխելով և կինն հնազանդելով, երկուքն ալ իրենց իսկական կոչման հպատակած կը լինին և համերաշխութիւնն ա՛յն ժամանակ կը տիրէ վայելչօրէն:

Այրն յաճախ սխալանաց կրնայ ենթարկիլ. — անշուշտ: Աւելի բացայայտ ըսնք. այրը կրնայ անմիտ, ծոյլ, շէռուայլ, մոլի, անբարոյ, ցոփակեաց, ցասկոտ ըլլալ. տնէն դուրս՝ չխորհիլ իւր ընտանեաց վրայ. տան մէջ՝ չարչարել զանոնք. Ի՞նչ ընէ կինը. հնազանդի՞ անոր. — Արուսեակ կը փութայ ըսել. ո՛չ, այլ պէտք է համերաշխութիւն տիրէ երկու ամուսնոց միջեւ: Այդ համերաշխութիւնը կարենալ գոյացնելու համար պէտք է նախ որ կինը միջոց մը գտնէ իւր էրկան թերութիւնները շնջելու, զայն կատարեալ վիճակի մէջ գնելու: Ենթադրենք պահ մը թէ այր մարդու բնութեան յատուկ ամէն ոյժերով զօրացաւ նա. կենդանազուսպի մը պէս զսպեց իւր այրը՝ որ սկսաւ համակերպել կնոջ. բայց այն ատեն կինն է որ կը տիրէ իւր էրկան, և ոչ թէ համերաշխութիւնն երկոցուն մէջ: Այս միջոցն յուռեգոյնն է. համերաշխութիւնն իրտպէս կը գոյանայ, երբ կինն իւր այրը կը յարգէ՝ վասն զի զօրաւոր է նա, խելացի է, պատկառելի է և բիրտ ու ժովը կը տիրէ իրեն. Բնութեան օրէնքն է այս. անասնոց և մարդկան հաւասարապէս իշխող. էգը կը միտի անձնատուր ըլլալ այն արուին որ գիտէ իրեն տիրել, կինը որ կը տիրէ հրամայելով, չը կրնար յարգել իւր այրը, չը կրնար սիրել զայն. և իւր բնութեանը բերմամբ՝ յօժարակամ պիտի փնտռէ այր

մ'որ կարենայ տիրել իրեն. կինն այդպիսի այրը միայն կրնայ սիրել: Ուրեմն եթէ կինը յաջողի իւր հրամանաց հնազանդ ընել այրը, կրնայ խաղաղութիւն տիրել տան մէջ, այլ ոչ համերաշխութիւն. երկու ամուսնիք իրենց կոչման հակառակ պայմաններով կենակցած կ'ըլլան. ոչ սէր կայ իրենց մէջ և ոչ գոհունակութիւն:

Այլ պիտի չուզեմ երբէք որ էրկան բարուց բոլոր տգեղութեանց ու անմիտութեան պատճառաւ ընտանիքը թշուառանայ. այդ պարագային մէջ կինն իւր բովանդակ իմաստութիւնն ի գործ գնելու է՝ էրկին ուղղութեան բերելու, և բնութիւնն այս բանին համար անդիմադրելի կարողութիւններ տուած է իրեն. իր քաղցր ձայնով, անուշ լեզուով, հեղահամբոյր վարմունքով, անսահման անձնուիրութեամբ, համակերպելու երեւոյթներով, օրըստօրէ յղացած նորաբիւտ հրապոյրներով, զուարթ դէմքով, նեղութեան օրերու մէջ համբերատար սգի ցուցնելով, անշահասէր սիրոյ և գգուիչ յարգանաց հաւաստիք ընծայելով և՛ ամենէն աւելի՛ տեղոյն ու պարագային յարմար խորամանկութիւն գործածելով որ Եւայի աղջիկներուն մենաչնորհն է, կինն 99% էրկան սիրող գերի կ'ընէ իրեն և կ'ուզղէ զնա. այն ատեն է որ համերաշխութիւնը կը գոյանայ. Երջանկագոյն ամուսնութիւնն այն է ուր այրը կը հրամայէ և կնոջ ուղածը կ'ըլլայ:

Երանի՛ թէ, սիրելի Արուսեակ, մեր աղջիկներն այս ոգւով գաստիարակուէին. հայրերը, մայրերը, ուսուցիչներն աղջկան մինչեւ կնութեան վիճակի հասնելը՝ անոր գլխուն ու սրտին մէջ քանդակէին իւր կոչման յատուկ կենցաղ վարելու իմաստնագոյն պայմաններն: Երանի՛ թէ հանրութիւնն զգար որ ընտանի կեանքը փրկելու համար անհասանելի պէտք կայ փոխելու՝ արդի դրութիւնը կը թութեան մեր աղջկանց որ գրեթէ ամէն լաւ բանի մէջ Եւրոպացիներէն շատ ստոր, այլ նորածեւութեանց, պարահանդէսներու, անբարոյ հրատարակութեանց ընթերցման մասին՝ շատ քիչ տարիներու մէջ գերազանցելին իրենց արեւմտեան սեռակիցները:

Ա. Ա. ՍՈՒՐԷՆՅԱՆ

ՊԱՆԳՈՒՆՏՆԵՐՈՒՆ

Կ'եւլաք կ'եւլաք կուգաք :
Ի՞նչու կուգաք :

Հայտէ ըսենք որ հաց գտաք հոս . բայց երկիրը մնալով, գո՛նէ ընտանեաց քովը գտնուելու առաւելութիւնը պիտի չունենայիք :

Մենք դուրս ելած ենք ուղիղ ճամբէն մեր նախնիքներուն որոնց Աստուած ինքը ցոյց տուած էր ա՛դ ճամբան , ուրկէ չը խոտորելու համար ամեն առտու կ'աղօթէին և աղօթքը զօրութիւն կուտար իրենց : Մեր հայրերուն քաղած շիտակ ճամբէն դուրս ելած ենք հիմայ . գոնէ երթալիք տեղերնի՞ս դիտնայինք . ո՛չ . կը մոլորինք կը կենանք :

Մեր հայրերն երկու գլխաւոր առաքիւնութիւն ունէին առ հասարակ , որոնք հիմայ քիչերուն վրայ կը տեսնուին : Մեր հայրերը սնեստուրիւն և ուղղութիւն ունէին :

Մեր հայրերը սնեստուրիւն գիտէին , քիչով շատանալ կրնային : Է՛ն էական բաներուն համար փարայ կուտային . ու առ էական բաներն ալ ան ժամանակ անչափ աղէկ էին որ տուած փարանին բնաւ պարապը չէր երթար . ինչպէս որ կ'ըսուի , փարան փարայի կուտային մեր հայրերն : — Ուտելիքի մասին , կերածնին ու խմածնին անարատ էր . շուտով դիւրաւ կը մարսէին , ու չափով ալ ուտելով՝ որովհետեւ ազահութիւնը խոտորանանքի բեռ պիտի ըլլար . քիչ անգամ բժիշկ կը մանէր ատենով մեր տունը : Բժիշկ արդէն ո՞ւր պիտի գտնայիր . թաղի մը մէջ՝ հոս՝ մէկ բժիշկ մը մինակ կար , որ օհլամուռով մը ու սիւլիկով մը ամեն հիւանդութիւն կը բժշկէր : — Հագնելիքի մասին , այդ թէ կ'ին՝ մէկ էնթարի շալվար քանի՞ տարի կը հագնէին . չուխան դեռ չի մաշած էր , երբ որ վրաներնուն հագուստին կը ձգէին : Չը գիտեմ աղէկ թէ ոսկեպարը մեր ետե՛ւ է թէ մեր առջեւ . սակայն սա կրնամ ըսել որ մեր նախահարց ապրած ժամանակն էր . ամեն բան երկաթի պէս տոկուն դիմացկուն է եղեր . երկու տէտէներս ալ՝ թէ որ լաւ կը յիշեմ՝ ակաաներնին ամբողջ մեռան . ակաաներն անգամ այն ժամանակ երկաթ էին կարծես . բայց՝ երկաթ կա՛մ ոսկոր՝ իրա՛ւ էին մեր հայրերուն ակաաները , միջգեւ տհա ես՝ առաջին ակաայիս տեղ որ ինկաւ՝ կեզծ ակաայ մը պիտի գնեմ . իմ տարիքիս մէջ մարդիկ կան , որոնց ակաաները բոլորն ալ կեզծ են : — Բնակարանի մասին , քերէստէն ան ժամանակ անչափ խաւի էր , ճարտարապետ ու տիւրկէր ալ անչափ շիտակ պարկեշտ մարդիկ էին որ՝ տուն մը յիսուն հարրանիք կը տեսնար ու նորէն ը՛հ չէր ընէր : Հասգիւղ մեր տանը սանդուխներն՝ իննսուն տարի գործածութենէ ետքը՝ նորոգել հարկ եղաւ . քէրէստէն ճէվիղ չեւլա՞յ մի . Հիմայ իմ գրքատուններս անգամ ճէվիղ չեն , ո՞ւր մնաց տունիս սանդուխներն՝ որոնք թէպէտ ինէ պակաս տարուօք , բայց անոնց վրայ վախնալով կը կոխեմ :

Այսպէս , անարատ , դիմացկուն ու հաստատուն էին ժամանակաւ մեր կերածն ու խմածը , մեր հագուստն ու կապուստը , մեր տունն ու տեղը : Փարան փարայի կուտային մեր նախնիք , ու ա՛լ ուրիշ բանի փարա

չէին տար : Քահանան իրենց ժուժկալութիւն ու տնտեսութիւն կը պատուիրէր , ու քահանային մտիկ կ'ընէին , մինչդեռ մենք մտիկ չենք ընէր մեր Խղճի՛ն անգամ , զոր փիլիսոփայօրէն քահանային տեղը դրինք :

Մոռցայ ըսել . տեղ մըն ալ փարա կուտային մեր նախնիք : Ժամուն ու դպրատան : Իրենց կենդանութեան ալ կուտային , կըտակ ալ կ'ընէին՝ զոր իրենց զաւկները մէջ չէին խաղցներ այսօրուան բարեխիղճ զաւկըններուն պէս : — Ազգին էն մեծ , է՛ն պէտքի հաստատութիւնն է կեդրոնական վարժարանն . այդ դպրոցն , որ քիչ ժամանակի մէջ արդիւնաւոր եղաւ , աւելի , շատ աւելի մեծ արդիւնքներ պիտի տայ , թէ որ կատարուի չրջանի բաժանումն որպէս զի տղաք՝ նախնական շրջանէն դրական կամ գիտական ճիւղերէն մէկուն հետեւելով՝ հիւանդանալու չափ չաչխառնին ինչպէս այսօր ու քիչ հոգնելով շատ բան սորվին , արդ , այդ շրջանի բաժանումը վախնանք որ այս տարի ալ չկատարուի :

Մինակ տնտեսութիւն չունէին մեր հայրերն , հապա նաեւ ուղղութիւն , պարկեցուքիւն : Ուղիղ էր ուղին որուն կը հետեւէին : Երկնից արքայութիւնն իրենց նպատակէն էր , և կը հաւատային որ ուղիղ ճամբուն վրայէն քալելով՝ մարդս արքայութիւն կը հասնի : Ուտաի , պարտքերնին կը հատուցանէին , ու մինակ այնուհետեւ էվել փարան քէսէին կամ Փէսին մէջ կը պահէին :

Մենք , նոր ժամանակի մարդերս , հետըզհետէ պակաս տնտեսող ու պակաս պարտածանայ կ'ըլլանք կոր : Մեր ներքին տուրքերը վճարելու կը դժկամակիւնք . ինքնաբերաբար բարեգործական հաստատութեան մը նպատակ ընել չենք մտաբերեր : Բայց այդ ամենն անցիր , տուներնուս կամ քէյֆերնուս համար ըրած ծախքերու փարան ալ վճարելը ընտոր է նէ ծանր կուգայ մեզի :

Սիրեցէք , պանդուխտ եղբայներս , արտըն ու մածը ու ձեր ընտանիքը , և անոնցմէ մի՛ բաժնուիք :

Ե. ՏԵՄԻՐՃԻՊԱՆԵԱՆ

ՉՄԻՒՈՒՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

Լրագրոյս Չմիւռնական բաժանորդներէն վրտահելի անձ մը յունիս 27 թուականաւ առ մեզ ուղղած նամակին մէջ շատ տխուր գոյներով կը նկատէ տեղւոյն Հայ վարժարանաց վիճակը . իւր կարծիքները չէ որ կ'ուզեմք յառաջ բերել . անոնք կրնան սխալ լինել , կարելի է մինչեւ իսկ ենթադրել թէ կուսակցական ոգով եղած նկատողութիւններ իրաց ճշմարիտ պատկերը չներկայացունեն . բայց երբ կը տեղեկացունէ թէ քաղաքին նըշանաւոր և փորձ անձնաւորութիւնք , որպիսիք են Վսեմ . Պալէօզէֆ . Արապեան , Վարպետեան , Պալքըճեան , Վէմեան , Աւետիքեան , Մէրկէրեան , Մամուրեան , Չիլինկիրեան : Ոսկան , Նուպարեան , Կոստանդեան , Ճէլէպեան , և այլք , սրտի ցաւով քաջուած են Ազգ . գործերէ , թէ Սպարթալեանի և Եսայեանի անունները միայն կան վարչութեան ցանկին մէջ՝ մինչ առաջինն քանիցս

հրաժար տալով և երկրորդը ժողովոց բնաւ չմտնակցելով կ'զգացնեն թէ ի՞նչ է իրենց հայեացքը գործերու ընթացքին վրայ , այն ատեն հնար չէ նպաստաւոր գաղափար մ'ունենալ տեղւոյն Հայոց կացութեան մասին :

Առաջնորդ Տ . Ներսէս Վ . Արսլանեան ի հարկէ այս վիճակէն գո՛հ չէ կրցած մնալ , և բնական է որ , ինչպէս ինքն փափաք և դիտաւորութիւն յայտնած է , նոր վարչութեան կազմութեան մէջ իւր անձը չըջապատուած տեսնել ուզէ վերոյիշելոց նման անձնաւորութիւններէ , որ քաղաքին Համազգայնակութեան ամենայնիւ պատուաբեր ու օգտաշատ ծառայութիւններ մատուցած են ասկից առաջ : Իզմիրի նախկին վարչութիւնք տեղւոյն սնտուկին պարտքն հետզհետէ նուազեցուցած էին՝ մինչեւ 600,000 զրշ . ի իջնցնելով վայն , մի և նոյն ժամանակ երկուս վարժարանները ծաղկեցնելով այն աստիճան՝ որոյ նմանն երբէք տեսնուած չէր . այժմ պարտքն հասած է 700,000 զրշ . և վարժարաններն այնքան յետադէմ ու անբարեկարգ եղած են՝ որ գործի դուրս գտնուողներէն ոմանք իսկ իրենց զուակունքն օտար վարժարաններ զրկելու սպիւլուած են . արդէն վերջին անգամ կատարուած տարեկան քննութիւնք Իզմիրի ամէն դասակարգի Հայոց մէջ համուզում գոյացուցած են թէ վարժարանաց նկատմամբ եղած գանգատներն իրաւացի են եղեր :

Այս տեղեկութեանց վրայ մեր կողմանէ կարճ դիտողութիւն մը :

Իզմիրի Հայք սլատասխանատու են իրենց խղճին , իրենց զաւակաց և համօրէն ազգին առջեւ . ամէն նկատողութիւն մէկիւր ղնելու են երբ հանրութեան օգտին վրայ է խնդիրը . հարուստ և աղքատ , ուսեալ և անուս , իրենց անձնական հաշիւները գոցելու են՝ երբ ընդհանրութեան հաշուեկատարը կը բացուի , երբ եկեղեցին , դպրոցը հիւանդանոցը , տնանին ու որբը կը խնդրեն որ խղճի մտօք խնամ տարուի իրենց անխղճութիւն է այդ խնամքը զլանալ . չը գործելու համար ինչ պատճառ ալ ցուցուի , պարտք չկատարելու համար շինուած պատուակ կը համարինք վայն . ճանչելով Առաջնորդ Ս . Հօր ժողովրդասիրութիւնն ու գործունէութիւնը , յոյս ունինք որ ընդ հուպ միջոցը պիտի գտնէ վախճան տալու համար այս խղճալի վիճակին :

Ա . Ա . ՍՈՒՐԵՆԵԱՆ

Ս . ՆԵՐՍԻՍԵԱՆ ՎԱՐՃԱՐԱՆ

Անցեալ շաբթու , Ազգ . լրագիրք ոմանք գոհութեամբ կը ծանուցանէին թէ՛ Ամերիկաբնակ մեր պատուական ազգայիններէն Մեծարգոյ Սարգիս Էֆէնտի Մինասեան , իւր ի Ղալաթիա ունեցած և իւր 700 Օսմ . ոսկւոյ արժողութեամբ քարուկիր մէկ կալուածն նուիրած է Խասգիւղի Ս . Ներսիսեան վարժարանին :

Իբր Խոստիւղի զաւակ , բնապէս պիտի հետաքրքրուէի նախ և առաջ այս բերկրաւիթ լուրին վաւերականութիւնն ստուգել : Եւ արդ երջանիկ եմ յոյժ որ՝ քաղաք բոլոր պաշտօնական տեղեկութիւններս՝ գործին բացարձակ ճշմարտութիւնը կը հաստատեն :

Այս առթիւ չարժէ՞ր միթէ ազնուասիրտ նուիրատուին վրայ երկու խօսք ընել , այն-

պիսի ժամանակ մը մանաւանդ՝ երբ առ յեղ աւելի ուռուցիկ խօսքեր, աւելի ցուցամոլութիւնք կան՝ քան թէ անկեղծ մարդասիրութիւն — ի՞նչ կ'ըսեմ, չէ՞ մի որ աննշան գուժար մը նուիրողն իսկ բարերարաց կարգն սկսած եմք դասել:

Պատանի էի սակաւին և ուսանող ի Ս. Ներսիսեան վարժարանի, երբ Մինասեան ընտանիքն արդէն երկար ատենէ ի վեր ի Սասգիւղ հաստատած էր իւր բնակութիւնն: Մինասեան երկու հարազատք. Սարգիս և Պետրոս էֆէնտիք — ինքնօգնութեան և իրենց գործոց գաւակներ — յաջողապէս կը վարէին Ղալաթիոյ այն համբաւաւոր վաճառատունն՝ որ այնքան մեծ վարկ ու պատիւ կը վայելէր Եւրոպական ու Ամերիկեան հրապարակաց վրայ:

Մինասեանք բողոքական էին — և են ցարդ — բայց այդ ընտանիքն՝ իւր անսուտ ազնուականութեամբ, իւր բարձր դաստիարակութեամբ, Ազգային բարեսիրական ու կրթական ամէն կարգի հաստատութեանց նիւթապէս աջակցելովն՝ կենդանի օրինակ մը կը հանդիսանար աս բացայայտ ճշմարտութեան թէ՛ կրօնական խնդրոց մասին ինչ որ ալ ըլլան համոզումներն՝ տակաւին պէտք չէ՛ մոռնան իրենց մարդասիրական պարտականութիւնները:

Եւ իրենց երկու գաւակներն, Մատթէոս (այժմ. Տօք. Մինասեան) և Արշամ Մինասեան իմ դասակից ընկերներս էին ի Ներսիսեան վարժարանի, ա՛յն պահուն իսկ, երբ գիւղին մէջ բողոքականք ունէին իրենց ուրոյն երկսեռ վարժարանը:

Ահա այդ ազնիւ գերդաստանին անդրանիկ զուտակն Սարգիս էֆ. Մինասեանն է որ, երկար տարիներէ հետէ իւր գործն ու բնակութիւնն յԱմերիկա հաստատած ըլլալով հանդերձ, չմոռնար իւր աղքատիկ թաղն ու անոր բազմաբազուն ու բազմակարօտ վարժարանն և վեհանձնօրէն կը նուիրէ նմա կարեւոր կալուած մը:

Ես անարժանարար՝ ի դիմաց բովանդակ թաղեցոց սրտագին շնորհակալութիւնս յայտնելով մեծահոգի նուիրատուն, հետեւեալ առաջարկը կը մատուցանեմ:

Սասգիւղի Ս. Ներս. վարժարանը որ ա՛յնքան փառաւոր անցեալ մ'ունեցած, և որ նուիրած է Ազգին ա՛յնքան սկանաւոր անձնաւորութեանց փառաւոր խումբ մը, ա՛յն Ներսիսեան վարժարանը կ'ըսեմ, որ իրաւամբ Ազգին երախտագիտութեան վրայ մեծապէս իրաւունք ունի, այսօր մեծ մասամբ փլատակ, կանգուն մնացած մէկ երկու սրահներն հարիւրաւոր սիւներու վրայ կըստ, անկերպարան և անձուռնի զանգուածի մը կերպարանն առած, պարզապէս ՎՏԱՆԳԻ ԿՊՊԱՌՆԱՅ հարիւրաւոր անմեղ մանուկներու:

Սասգիւղ նիւթապէս շատ անկեալ վիճակ մ'ունի այսօր և դժբաղդաբար ինքն մի միայն իրմով չէ կարող վերականգնել իւր վարժարանը: Միւս կողմանէ նուիրեալ կալուածէն գոյանալիք ամսական 2 1/2 — 3 ոսկին, թէ եւ Սասգիւղի արդէն նիհար Պիւտեճէին համար մեծ կարեւորութիւն ունի, այլ սակայն վարժարանին նիւթական չնքն և անոր հետեւանքն եղած հազար ու մէկ անպատեհութիւնք անհնար կ'ընեն որ և է բարոյական և ուսումնական բարեկարգութիւն:

Արդ, կարելի՞ է արդեօք խնդրել Ազնոււտասիրտ նուիրատունէն, որպէս զի թոյլատրէ վաճառել այդ կալուածն ի գին 650-700 ոսկւոյ. այն ատեն Սասգիւղ ալ ինքն իւր մէջ կրնայ հայթայթել 150 ոսկւոյ չափ, և պակասեալին համար դիմելով Ազգային ձեռնտուութեան՝ կը գոյանայ 1000 ոսկւոյ գուժար մը՝ որով կարելի կ'ըլլայ վերաշինել ՆԵՐՍԻՍԵԱՆ ՎԱՐՎԱՐԱՆԸ:

Կը կարծեմ թէ Մինասեան կտակն այս ձեւով գործադրուելով՝ շատ արդիւնաւոր, շատ նպատակայարմար և շատ աւելի տեւական նպատակի ծառայած պիտի ըլլայ:

Մեծարգոյ նուիրատուն մեր այս խոնարհ առաջարկն ընդունի կամ ոչ, ինքն իւր այս ազնիւ գործով՝ մարդասիրութեան գործնական և փայլուն ապացոյցը տուած է:

ԳՐԻԳՈՐ ՄԱՐԳԱՐԵԱՆ

Իրաւ է թէ Սասգիւղի Հայոց Հոյակապ եկեղեցւոյն առընթեր գտնուող կիսավիւղ ու խարխուլ շէնքն այլեւս վարժարան կոչուելու և ոչ մէկ հանգամանք ունի: Սասգիւղի կ'զգան զայս և անշուշտ իրենց սիրտը կը մորմոքի՝ երբ մանաւանդ կը յիշեն թէ այդ երբեմնի լուսոյ վառարանէն ի՛նչ փայլուն շահեր ընծայուած են ազգին: Ներսէսեան վարժարանի վաղեմի աշակերտներէն շատեր կան տակաւին՝ գըրական ու ընկերական բարձր գրից տիրացած. անշուշտ նոքա եւս սիրով կ'ընդգրկեն այդ վերաշինութեան գաղափարը և կարելի չէ որ գործնապէս իրենց երախտագիտութեան ցոյցն ընել զլանան:

Մեք եւս ձայնակցելով ուրեմն մեր ազնիւ աշխատակցին, կը խնդրեմք նուիրատու Մինասեան էֆէնտիէն որ այս վերաշինութեան գործոյն յաջողութիւնն իւր մէկ խօսքով իրականացնէ. մանաւանդ որ, ստոյգ աղբիւրէ քաղուած տեղեկութեան մը համաձայն, գիւղին նշանաւոր աղգայիններէն մին ալ պատրաստ է շինութեան համար պէտք լինելիք բոլոր աղիւսն ու կըմխտորը ձրիապէս հայթայթել. միանգամ որ գործին ձեռնարկուի, դժուարութիւնք մեծ մասամբ հարթուած կը սեպուին:

Պ Ա Կ Ա Ս Ն Ե Ր

Ինչ որ մեր Նախակրթութեան ծրագիրը կը պարունակէ արդէն, չպիտի խօսիմ անոնց վրայ. ինչ որ չպարունակեր, անոնց վրայ միայն պիտի խօսիմ:

Բարոյական՝ ուսումներէն մեր ծրագրոց մէջ մուտ գտած են արդէն Պատմութիւն, Աշխարհագրութիւն և Կրօնք: Բայց ասոնք՝ բարոյացուցիչ միջոցներ ըլլալէ հետո՛ւ՝ դարձած են ցամաք շարայարութիւն մը դէպքերու, յատուկ անուններու և անհասկանալի պարբերութիւններու: Ենթադրելով, սակայն, թէ այդ ուսումները դասախօսուին ըստ արժանւոյն և ծառայեն իրենց նպատակին, դարձեալ բաւական չեն կրնար ըլլալ, առանձինն, կազմելու աշակերտին

նկարագիրը իբրեւ Հայ, իբրեւ Օսմանցի և իբրեւ մարդ:

Իբրեւ Հայ և իբրեւ Օսմանցի ունինք երկրին նկատմամբ պարտքեր, և այդ պարտուց փոխարէն իրաւունքներ: Յաւալի է, սակայն, որ ո՛չ համոզուած ենք այդ պարտուց կատարման իբրեւ արհրաժեշտ հարկի մը, և ո՛չ գիտենք օգտուել մեզ ընծայեալ միջոցներէն. — ինչո՞ւ. որովհետեւ ամէնպարզ օրինաց անգամ, նոյն իսկ ձեւակերպութեանց, անտեղեակ ենք շատ անգամ. և ընդհանրապէս չենք գիտեր թէ ինչպէ՛ս կազմուած են մեր երկրին Օրէնսդրական, Գատաստական և գործադիր մարմինները, ի՛նչ ճիւղեր ունին անոնք և իրարու հետ ի՞նչ աւանջութիւն:

Եւ մարդկային ընկերութիւնը վարող ընդհանուր օրէնքներու և երեւոյթներու վրայ միթէ կ'ստանան մեր դպրոցականք նախնական ծանօթութիւններ. միթէ կը հասկնենք անոնց թէ ի՛նչ է աշխատութեան ու ճարտարութեանց դերը երկրի մը կամ անհատի մը հարստութեան մէջ, միթէ ընկերական համերաշխութեան պայմանները ու օգուտները կը բացատրենք անոնց և կը խօսինք այն խնայողական միջոցներուն վրայ որոնք սահմանեալ են ընկերական անխուսափելի թշուառութիւններն ամբեւ:

Այս ծանօթութեանց պակասութենէն նիւթական ու բարոյական վրասուց կ'ենթարկի ո՛չ միայն անհատը, այլ և ընտանիքը, ազգը, երկիրը, ընկերութիւնը:

Իբրեւ Հայ և իբրեւ Օսմանցի՝ մեր վարելիք կեանքին վրայ ծանօթութիւններ պէտք է աւանդել աշակերտին:

Բայց իբրեւ մարդ ունենալիք իր պարտքերը ինչպէ՞ս պիտի սովորի կատարել, իր ընթացքն մէջ անցունել, որ ուսման մէջ պիտի գտնէ զանոնք բացատրուած. ո՞ւր պիտի սովորի թէ ի՛նչ են Պատասխանատուութիւն, Արժանապատուութիւն. ի՞նչ բանի մէջ կը կայանայ բարին, ի՞նչ են ծնողաց և զաւակաց պարտքերն իրարու նկատմամբ, ի՞նչ է ընտանիք և ընտանեկան սէր, թէ որո՞նք են ընկերութեան բարիքները, որո՞նք են մեր պարտքերն առ Աստուած, եւն, եւն:

Ու է կրօնական հաւատալիքներէ անջատ՝ իբրեւ տիեզերական կրօնք՝ պէտք է որ աշակերտը սորվի բարոյականի այս խընդիրները. եթէ կրօնի հաւատալիքներն ու դաւանութիւնները երբեմն տարբերութիւն իսկ գնեն անհատներու կրօնական խզմին մէջ, տիեզերական յաւիտեանական բարոյականի սկզբունքները կը բառնան այդ տարբերութիւնները և կը ձուլեն մարդկային բոլոր խիղճերը սիրոյ միմիակ զգացման մը մէջ որ նոյն իսկ հիմն է Քրիստոնէական կրօնին:

Արդ՝ պէտք է որ շատ կանուխ, նոյն իսկ ընթերցանութեան դասագրքին մէջէն, Նախակրթութեան ամբողջ տեւողութեան միջոցին, աշակերտը գտնէ հետզհետէ ընդլայնուած տարբերքն Քաղաքային կրթութեան, Գործնական օրէնսդրութեան, Քաղաքական տնտեսութեան եւ բարոյագիտութեան:

Դիտել կուտամ թէ առանձին դասընթաց չեմ առաջարկեր ընել այս ուսմանց համար, քանզի ո՛չ ժամանակը պիտի ներէր և ո՛չ

ուսանողին հասողութիւնը. կ'առաջարկեմ պարզապէս, ինչ որ շատ դիւրին է ընել, ընթերցանութեան դասագրքին մէջ սիրելի այս ծանօթութիւնները՝ աւելի՛ մեծ տեղ մը տալով ընթերցանութեան դասուց քան զոր կուտանք այսօր:

Գարձեալ, ընթերցանութեան դասագրքին միջոցաւ կարելի է աւանդել Բընազիտական ու բնապատմական գիտութիւններէն զատ նաեւ անոնց կիրարկութիւնները, այսինքն՝ Առողջաբանական, Երկրագործական, Պարտիզպանական և Գիւղատնտեսական ուրիշ ծանօթութիւններ, որոնք անհրաժեշտ են մանաւանդ գիւղական հասարակութեանց համար. սոսնց տրուած քիչ մը լոյսը կրնայ աշխատութեանց եղանակները գիւրբել, թափուած քրտինքն արդիւնաբեր ընել, մաքրութիւնը սիրելի ընծայել, մահերու թիւը նուազեցնել և բարեկեցութիւնն աւելցնել: Առողջաբանութիւն, Երկրագործութիւն, Պարտիզպանութիւն և Գիւղատնտեսութիւն, ինչպէս ըսինք, առանձին ուսումներ չեն համարուիր անշուշտ՝ քանի որ կիրարկութիւններն են բնագիտական ու բնապատմական գիտութեանց զորս արդէն ընդունած ենք, գէթ անուամբ, մեր նախակրթութեան ծրագրին մէջ: և որոց զուգընթաց, աւելի լաւ է ըսել, յառաջընթաց ըլլալու են իրենց կիրարկութիւնք:

Եւ սակայն բոլորովին տարբեր ճիւղ մը պէտք է նկատել Ձեռագործը՝ զոր նոյնպէս անհրաժեշտ պէտք մը կը համարիմ թէ՛ գիւղի և թէ՛ քաղաքի հասարակութեանց համար:

Բայց ձեռագործ ըսելով չեմ ըմբռներ ըրկ այն ձեռագործը զոր մեր աղջիկներուն կը սորվեցնենք. տեսակ մը ձեռագործ ալ պէտք է նոյնպէս մանչերուն համար: Եթէ աղջիկները առանին ձեռարուեստներ ընելու պարտաւորեալ պիտի ըլլան յաճախ իբրեւ տանտիրին, մանչերն ալ գրեթէ միշտ արհեստ մը գործելու հարկադրեալ պիտի ըլլան իբրեւ ընտանեաց պետ: Ինչո՞ւ գրկենք զանոնք այն ճապուկութենէն զոր անոնց մատաղ ձեռքերն ու մատները պիտի ստանային ձեռնական աշխատութեանց մարզուելով զպրոցին մէջ, և այնու ընդունակ դառնալով ամէն տեսակ ձեռարուեստի:

Գաստիարակութեան նպատակն է հրահանգելով զարգացնել մեր կարողութիւնները. և ձեռքի գործունէութիւնն այնչափ նշանաւոր կարողութիւն մ'է՛ ի մարդն՝ որ գիտուններէն ամենք կ'ենթադրեն թէ՛ ձեռքըն եղած է միակ գործի մարդուն քաղաքակրթութեան. այս ենթադրութիւն՝ թէ՛ և սխալ՝ ցոյց կուտայ թէ՛ ձեռքի գործունէութիւնն ալ վերջապէս կարողութիւն մ'է՛ կըլու հպատակ մեր հողեկան կարողութեանց: Մանկավարժութեան հակառակ է անմշակ թողուլ այդ կարողութիւնը զոր առաջին անգամ իբր զօրաւոր բնազդ ցոյց կուտայ մանուկը: Չէ՞ք տեսած զպրոցներու մէջ տղաքներ որոնք զմեկնով մը, փայտի քանի մը կտորներով, քիչ մը կապարով ու երկաթով, թերթ մը թղթով ու շերտ մը խաւաքարով կը շինեն գեղեցիկ տուփեր, կառքեր, աթոռներ, կաղապարներ, մեքենական կազմածներ, երբեմն այնքան սիրուն, այնքան կատարեալ որ զարմանք կը

գրուեն և ապագայ արհեստագէտի մը դըրուշը ցոյց կուտան իրենց վրայ:

Ինչո՞ւ համար չքաջալերենք չուզողներ այդ բնազդ փոխանակ գոյն խափանելու. ինչո՞ւ համար այդ գործունէութենէն օգուտ չքաղենք մանկան մէջ զարգացնելու համար՝ չէ՛ թէ մատանց ձեռնութիւնը, այլ և գեղեցկագիտական ճաշակը որ կրնայ հոգեկան վայելից ազդիւր դառնալ որ մը անոր համար: Որչափ նիւթական նոյնչափ և բարոյական տեսակէտով պարտինք ուրեմն Ձեռագործ տալ մեր երկսեռ գաղութականաց ձեռքն առ հասարակ:

Փրէօպէտան պարագմունք, ինչպէս ծակիտում, ծալուածք, կտրատում, ոստայնանկութիւն, հիւսուածք, ևն, որոնք տեսակ մը ձեռարուեստներ են, բաւական յաջողութեամբ կը գործադրուին արդէն մեր մանկավարժներուն մէջ ուր սր ունինք. թող աւելի՛ ընդարձակուելով շարունակուին ձեռարուեստը նախակրթարանաց մէջ:

Ձեռարուեստից վարժութիւնք, Առողջապահական և գիւղատնտեսական գիտելիք, Քաղաքական տնտեսութեան, Գործնական օրէնագիտութեան, Քաղաքային կրթութեան վերաբերեալ ծանօթութիւնք, ահա՛ ուսումներ որոնք կը պակսին մեր նախակրթութեան մէջ և որոնք անհրաժեշտ կերպով մասն կազմելու են մեր նախնական ուսմանց ծրագրին, քաղաքներէ սկսեալ մինչեւ գիւղերը:

Այն ատեն, կարծեմ որ, մեր աշակերտք թէ՛ իբր Հայ թէ՛ իբր Օսմանցի և թէ՛ իբր մարդ իրենց պարտքերը ըստ արժանոյն կատարելու սիրայօժարութեամբ, և՛ բարեկեցիկ ըլլալու, զիրք մը գրաւելու շատ մը միջոցներ ի ձեռին՝ պիտի մեկնին զպրոցին. և այսպէս, սիրայօժարութիւնը պարտուց կատարման մասին՝ պիտի դառնայ կամք և պիտի վերածուի գործի:

Այն ատեն, ահա՛, կրթութենէն կը քաղենք չէ՛ թէ միայն կրուորական, այլ և գործնական արդիւնք միանգամայն:

ՍԵՊՈՒՀ

Ա Յ Ր Ի Ն

Հոն կեցեր էր առանձին, հողակոյտի մ'առջեւ գլխիկոր, համակ սեւազգեստ, գլուխը բաց, աչքերն անթաց, խորին մըտածութեանց մէջ միտքը մուրաճ, չհասկընալով թէ ի՞նչ էր այս առեղծուածը, ինչո՞ւ իրմէն բաժնուեր գացեր էր անդարձ այն զոր միայն սիրեց իւր բոլոր կենաց մէջ, և որուն սէրն այնքան քիչ վայելեց:

Երեկոյթի մը մէջ ճանչցաւ զնա: Երբ զինքն անոր ներկայացուց տանտիրուհին, առաջին նայուածքէն այնպիսի յուզում մը զգաց իւր սրտին խորը, այնչափ յուզուեցաւ ու սկսաւ գողգողալ, որ և ոչ իսկ քաղաքավարական երկու բառ գտաւ պատասխանելու անոր սիրալիւր ընդունելութեան:

Ոչ խօսեցաւ նոյն զիչերը, ոչ պարեց. բնազգաբար միշտ խոյս տուաւ անկից, բայց տեսնելով թէ՛ միշտ պիտի հանդիպէր անոր և չպիտի տոկար անոր նայուածքին, փախաւ: Գուրս նետուեցաւ տունէն առանց և ոչ իսկ մնաք բարով ըսելու տանտէրե-

րուն, թափառեցաւ փողոցէ փողոց աննպատակ, բայց ոչ մարմնոյն յոգնութիւնը, ոչ գիշերուան լուսութիւնն ու զով օդը չը կրցան հանդարտեցնել փոթորիկը որ կը յուզէր իւր հոգին և կ'այրէր գլուխը շարատանջ:

Երբ իւր սենեակը մտաւ Անդուան, արդէն գրեթէ լոյս էր. ի զուր ջանաց քնանալ, բռնի գոցելով իւր աչքերն և աշխատելով մոռնալ զնա. միշտ հոն էր նա, աչքին առջեւ. ձերմակներ հագած, երկայն գեղեցիկ հասակաւ, և միշտ չրթանցը վրայ իւր ժըպիտն այնքան պաշտելի, այնքան զգլխիչ:

* *

Հիմայ երջանիկ էր այլ ևս, աշխարհի տմեկն երջանիկն: Կը սիրէր զինքը և իւր կինը պիտի ըլլար: Ո՛րչափ տառապած էր անոր համար, և երբ տեսաւ զայն առաջին անգամ այն գիշերէն յետոյ ուր իւր հոգին կապուած էր անոր հետ անքակտելի, գիւղը, առանձին, մարգերուն վրայ թափառած, կարծես մտախոհ, և մօտեցաւ անոր գողգողուն, իւր ձեռքը կարկառելով անոր ու քանի մը խօսք թոթովելով զորս ոչ ինք կը հասկնար, ոչ նա կը լսէր, յուզում մը նըշմարեց անոր աչքերուն մէջ որք անմիջապէս խոնարհեցան. տեսաւ անոր դեմքին ու կարմրին փոխաւ փոխ և շուարումը որ սր հոգւոյն խռովիլը կը մասնէր: Արդեօ՞ք:

Խոստովանութիւնը չուշացաւ, և երբ իբարմէ բաժնուեցան ժամերով շրջագայելէ յետոյ, արդէն ամէն բան ըսած էին իրարու: Երկուքն ալ ազատ, զի երկուքն ալ որք էին, ամէն որոշում տուած էին և քանի մ'օրէն Եկեղեցին պիտի օրհնէր իրենց սրտից միութիւնը:

* *

Երեկոյ մը, իրենց ամուսնութենէն հազիւ ամիս մը յետոյ, երբ տուն դարձաւ, իւր կինը չեկաւ գիւմարեւ զինքն ինչպէս կ'ընէր ամէն անգամ:

— Ո՛ւր է արկինը,
— Իւր սենեակն է, քիչ մը անհանգիստ է, թոթովեց սպասուհին:

Խենդի պէս վեր վազեց և իւր կինը զըտաւ բազմոցին վրայ ընկողմանած, գլուխը, բարձին վրայ, կարծես կ'այրէր:

Բժշկին լուր զրկեցին որ անմիջապէս հասաւ:

Խեղճ երիտասարդը իւր շնչառութիւնն իսկ արգիլելով, որպէս զի՛ մի գուցէ լուսութիւնը խոնարհէ և բժիշկը շիթիթի, սրտի անհնարին անձկութեամբ կը հետեւէր բժշկին քննութեան, խռովելով անոր ամէն ուշադրութիւններէն և կարծես խեղդուելով երբ յօնքերն սկսաւ պոտտել, և ծանր ծանր, միշտ խորհելով, գեղազիւրը գրեց և իւր պատուէրները տալով մեկնեցաւ:

Մինչեւ դուռը հետեւեցաւ անոր, չհամարձակելով սակայն հարցնել թէ ի՞նչ էր հիւանդութիւնը և ի՞նչպէս էր հիւանդին վիճակը:

* *

Մեռաւ:
Խեղճ կինը չկրցաւ տոկալ ախտին ուժգնութեան: Խամրեցաւ դարման վարդին նման որուն կը հասնի խորշակին փանտ շունջը մահաբոյր:

Ճերմակ դագաղի մը մէջ գրին անոր վըտիտ մարմինը սպառած, ձերմակ ծաղիկներ լեցուցին չորս կողմը և տարին եկեղեցին

ուր հազիւ ամիս մը յառաջ մտեր էր հարսի ճերմակ հագուստներով և ճերմակ ծաղիկներով :

Ամուսինը հետեւեցաւ անոր մինչեւ հոն և հոնկից մինչեւ գերեզմանատուն , բոլորովին իւր գիտակցութիւնը կորսնցուցած , չհասկնալով թէ ի՞նչ կ'ընէին , ո՛ւր կ'երթար :

Հողին մէջ դրին ճերմակ դագաղը որուն մէջ պառկեր էր հէք կինը իւր երկայն գեղեցիկ հասակովն , ճերմակ ծաղիկները լեցուցին անոր վրայ և հողով ծածկեցին : Բարեկամները առին տարին զինքը տուն և ինք չէր գիտեր թէ ի՞նչ պատահեր էր , ամէն մէկը բան մը կ'ըսէր , բայց ինք չէր հասկնար թէ ի՞նչ ըսել կ'ուզէին :

Երբ ամէնքը մեկնեցան , վեր վազեց բընադաբար , իւր կինը տեսնելու : Անշուշտ հոն էր նա , իրենց սենեակը : Ամայութիւնը իւր սիրոյ բոյնին՝ ցնցեց ու ժգին իւր բոլոր կուսիւնը , գարթնում մ'եղաւ այս յանկարծական , և վայլակի արագութեամբ դէպքերն անցան իւր մտքէն . հիւանդութիւնը , բժիշկը , ճերմակ դագաղը որուն մէջ պառկեր էր նա իւր երկայն գեղեցիկ հասակովն , եկեղեցին , յետոյ գերեզմանատունը և ամէն բան հասկցաւ ու տունէն դուրս նետուեցաւ խելայեղ :

Եւ հիմայ հոն կեցեր էր առանձին , իրիկուան կէս լոյս կէս մութին մէջ կորսուած , գլխիկոր իւր կնոջ գերեզմանին առջև , որուն վրայ ամպերը կը ցողէին իրենց արտուէն անսպառ , գլուխը բաց , աչքերն անթարթ յառած այդ հողին որ կը ծածկէր իւր պաշտելին , չհասկնալով մահուան այս առեղծուածը և հարցնելով ինքնին թէ ինչո՞ւ իրմէն բաժներ էին զիօզա , ա՛յն զոր միայն սիրեց իւր բոլոր կենաց մէջ և որուն սէրն ա՛յնքան քիչ վայեցեց :

Յ . Թ . ԱՐԱՄԵԱՆ

ԳԻՒՂԱԿԱՆ ՏՈՒՆՆ Ի ԿՈՎԿԱՍ

Տան մէջտեղն է օճախը , բոլորաթիւր գորգեր ու գորգերու վրայ բազմոցներ տարածուած են , որոնց վրայ ծալապատիկ կը նստին : Սակայն բարեբախտարար բազմութիւն ընտանիքներ այնպէս չքաւոր են որ ոչ թէ միայն գորգ չունին , այլ և տան յատակը ծածկելու համար հարկաւոր եղած էն ալ զուրկ գտնուելով՝ մերկ գետնին վրայ կը նստին : Բարեբախտարար չքաւորութիւնը անարդիկ հնարագէտ ըրած է . չքաւորք գետնինը շաղախով՝ մէջը մազ և յարդ խառնելէ ետքը՝ լաւ կը ձեւփեն , որով անտանելի փոշին գոնեայ քիչ մը կը նուազի : Օճախը թէ՛ արտաքուստ և թէ՛ ներքուստ տան մը գլխաւոր նշանն , ընտանեաց կրօնական-նուիրական նշանակն է : Երբ եղբարք կը բաժնուին , կրտսերն անմիջապէս իրեն համար նոր օճախ մը կը շինէ , և՛ որչափ կը յիշեմ , առաջին կրակը հայրենի օճախէն իւր տունը կը բերէ : Բազմութիւն բացատրութիւնք ընտանեաց օճախին իմաստը կը պարզեն : Այս բացատրութեանց մէկ քանին ի մտաց յառաջ բերելն կարծեմ անօգուտ չէ : Բայց նախ կ'ուզեմ ըսել թէ ինձ զարմանալի և ցայտօր անըմբռնելի մնացած է ընտանեաց այս կարեւոր միջավայրը

ցուցնող հայերէն սկզբնական բառին ժողովրդեան բերնէն անհետ եղած ըլլալն ու անոր տեղ թէ՛ մեր և թէ՛ Ռուսաց քով տուրանեան-թաթարական օճախ բառին մուտ գտած ըլլալը :

Կ'երդնուն յօճախն և նոյնն իրր կենդանի էակ պատկերացնելով՝ կ'անիծեն : Երբ տնէ մ'աղջիկ առնուլ ուզեն՝ աղջիկն ի կնութիւն խնդրողք սովորաբար անոր ծընողաց կ'ըսեն . «Եկած ենք օճախէդ ափ մը մոխիր առնուլ և մեր օճախին մոխրին հետ խառնելու » (մուցն եկալ բնի մըն հափուռ մոխր էր օճիցն քու օճախէս ցնես սանիցն մեր օճախին ցնես խառնիցն) : Ըստ այսմ կը ջանացուի բարեւաւ օճախէ աղջիկ մ'առնուլ և հակադարձ կերպով՝ սոյնպիսի ընտանիքէ փեսայ մ'ունենալ : Նա օճախի զաւակ է ասացուածքին իմաստն է՝ լաւ ընտանիքէ : Անարժան որդի մ'իւր հայրենի օճախին անպատուութիւն է : «Տանդ օճախին կրակը մարի» (բարձաւա բոլ կանչալ՝ օճախիդ կրակը հանգի) ըսելով՝ կ'անիծեն . նոյն իմաստով նաեւ կ'ըսուի «Տուխդ մարի» կամ ուրիշ օրինակ մը՝ երբ մանկամարդ կինն անձարակ է կամ բան մ'ըրած է , սկեսուրը կ'ըսէ . «Հօրդ օճախը չըջի (հօրդ օճախը պիտեակ ինի) : Ուրիշ բազմութիւն օրինակներ եւս կրնայի յառաջ բերել , բայց կարծեմ թէ բերուածները կը բաւեն թեթեւ գաղափար մը տալու թէ օճախն ի՞նչ մեծ նշանակութիւն ունի Հայոց քով :

(Հանդէս Ամսօրեայ)

Թ Ղ Թ Ա Գ Ի Ռ Շ Մ Ն Ե Ր Ը

Աշխարհի բոլոր պետութեանց ծանօթ են հիմայ թղթագրութիւններն , որոց կարեւորութիւնն երթալով կ'աւելնայ : Եւրոպացի գիտունք ոմանք վերջերս ուսումնասիրութեան նիւթ ըրած են անոնց ծագումն , և էնսէփանցաւ Պէթ անուն Պէլճիական լրագիրն անոնց վրայ գրած է երկար յօդուած մը , ուրիշ կը քաղենք հետեւեալ հետաքրքրական մասերն :

Եթէ պրպտելու ըլլանք հին դարերն՝ գիտնալու համար թէ երբ և որով օրով սկսած են թղթակցութիւնք , կը հասնինք մինչեւ Պարսից Դարեհ թագաւորին ժամանակն : Այնուհետեւ թղթերու փոխադրութիւնը կը տեսնենք Օգոստոս կայսեր եւ Շարլեմայնի դարուց մէջ . սակայն մեր ժամանակները , թղթակցութեանց բուն սկիզբն կը համարուի 1632 թուականն :

1652ին հաստատուեցաւ առաջին անգամ թղթագրութիւն անուամբ տեսակ մը թղթէ գօտի որ նամակներու բոլորաթիւր կը փակցուէր մինչեւ 1840 թուականն , յորում Անգլիացի Սըր Բովինտ ձիւ նամակներու վրայ փակցնելու յատուկ թղթիկ մը պատրաստեց և Բրիտանական կառավարութիւնն որոշեց այդ առաջին թղթագրութիւն գործածութիւնը :

1847 դեկտեմբեր 24ին Պելճիգայի մէջ ալ այս տեսակ թղթագրութիւն մը գործածութիւնը հրամայուեցաւ , սակայն պատրաստուած թղթագրութիւններն հազիւ սկսան գործածուիլ 1849 յունիս 27ին : Ֆրանսայի մէջ թղթագրութիւն գործածութիւնը կ'սկսի նոյն թուականի դեկտ . մէկին և Գերմանիոյ մէջ 1852ին , այնուհետեւ մինչեւ հիմա թղթագրութիւններն հասած են արդի վիճակին : Ի սկզբան շատ դժուար էր թղթագրութիւններու գործածութիւնն : 1851ին դարձեալ Սըր Արչըր անուն Անգլիացին էր որ գտաւ զանոնք իրարմէ բաժնելու եղանակն և այսպէս վերջին ծայր դիւրութիւն մը ընծայեց թղթագրութիւններու գործածութեան :

1891 թուականին Պելճիգայի թղթատարական վարչութեան մասնաճիւղներու միջոցաւ ցրուեալ նամակներու թիւն 68.679.999 ի , բաց թղթակցութեանց տասներու թիւն 31.170.984 ի , լրագիրներու թիւն 66.287.637 ի , և ուրիշ ապագրեալ զանազան թղթերու թիւն 81.978.680 ի կը հասնի :

Միեւնոյն թուականին այդ երկրէն օտար երկիրներ զրկուած նամակներու և այլոց թիւն երկրին մէջ ցրուածներուն կրկնապատիկն է : Գերմանիոյ մէջ , նոյն թուականին , երկրին զանազան մասնաճիւղներուն մէջ ցրուած նամակներու , բաց թղթակցութեանց տասներու , և այլն ի թիւն 377.718.486 ի կը հասնի : Ֆրանսայի՝ 1892 թուականին՝ թղթատանց զուտ հասոյթն է 156.733.530 Ֆրանք :

Թղթագրութիւնը առեւտրական գործառնութիւններն ալ մասամբ դիւրացուցած են , Պանգոտոմներու տեղ գործածուելով . շատեր թղթագրութիւնը զրկեն իրենց ստացած ապրանքին փոխարէն . շատ տեղեր գիւղացիք թղթագրութիւններով կը վճարեն իրենց կալուածական տուրքերն :

Թղթագրութիւնը ժամանակէ մը ի վեր հաւաքածոյներու նիւթ ալ եղած են . Ֆրանսայի մէջ սկսաւ այս բան և այսօր աշխարհի գրեթէ ամեն կողմն հազարաւոր մարդիկ այդպիսի հաւաքածոյներ պատրաստելու տուած են զիրենք : Կան մարդիկ , որք թղթագրութիւններու հաւաքածոյի մը տիրանալու համար տարօրինակ միջոցներու գիւրծ են . իբրեւ հետաքրքրական ինչ աւելորդ չեմ համարիր անոնցմէ մէկ քանին ներկայացնել մեր ընթերցողաց : Անգլիացի մը ուզելով ամէն ազգի զանազան թղթագրութիւններու հաւաքածոյ մը ընծայել իւր որդւոյն զոր չափազանց կը սիրէր , լրագիրներու միջոցաւ ազգարարութիւն մը ընել կուտայ , որուն մէջ կը յայտնէ թէ՛ ինք բաւական հարուստ մէկն է , և թէ կը փափաքի միջին աստիճանի գեղեցիկ աղջկան մը հետ ամուսնանալ . ուստի հրաւէր կը կարդայ ամէն երկրի աղջիկ ունեցող ծնողներու , թղթակցիլ իրեն հետ : Ասոր վրայ շատ մը երկիրներէ նամակներ գալ կ'սկսին և մեր հարուստը քիչ ատենէն կը յաջողի կազմել 25000 փուլի հաւաքածոյ մը , զոր կը նուիրէ իւր որդւոյն :

Ուրիշ մէկն ալ լրագրաց միջոցաւ կ'ազգարարէ թէ ով որ իրեն մէկ ֆրանքի արժողութեամբ թղթագրութիւն գրէ , կը խոստանայ անոր մէկ միլիոն ֆրանք վաստակելու ճամբան սովորեցնել և արդարեւ ինք միլիոնի մը արժողութեամբ թղթագրութիւն կորզելէն վերջ , երկրորդ ազգարարութիւն մը կ'ընէ սա իմաստով . « Եթէ դուք ալ ճիշդ ինձ պէս ընէք , մէկ միլիոն ֆրանք կը շահիք » :

Հին և նոր թղթագրութիւն վաճառականութիւնն էն առաջ Լափլանտ անուն անձն հաստատած է Պելճիգայի մէջ : Երկրորդ անգամ , 1860 թուականին , Փարիզի մէջ հիմնուած է այդ կարգի վաճառատուն մը :

Վերջը թիւյլըրի պաւատան շրջակայքը հիմնուած է թղթագործներու պորտա մը: Լոնտոնի Պրիւրն Լէն ըստուած տեղն ալ պորտա մը կայ:

Թղթագործներու հետաքրքիրը իրենց յատուկ ժողովներն ունեցան. մինչեւ անգամ հաստատեցին լրագիրներ՝ լոկ թղթագործներու վրայ խօսող՝ որք թէեւ իրենց առաջին քայլերուն մէջ չյաջողեցան, սակայն ի վերջոյ հետաքրքիրները շատնալով, այդ կարգի լրագիրներն ալ հաստատուն հիմն բռնեցին և հիմա աշխարհի մէջ թղթագործի վրայ խօսող 4200 լրագիրներ կան:

Փարիզի մէջ հիմա 200 վաճառականք կան, որք թղթագործի աուրեւառով միայն կ'գրադին, և իրենցմէ իւրաքանչիւրին տարեկան գործաւնութիւնք 150-200 միլիոն ֆրանքի կը հասնին: Թղթագործի հաւաքողներու փառքն որչափ աւելնայ, հազուադիւր թղթագործներու գինն ալ նոյն համեմատութեամբ կը բարձրանայ. թղթագործներու փառքն որք թէեւ 5 փարայի արժուութեամբ ի հրապարակ հանուած էին, հիմա 100-1000 ֆրանք կ'արժեն: Ամերիկայի Կոլյանա և Ռիլենիոնի թղթագործներէն մէկ քանին հիմա 1500-2000 ֆրանքի կը ծախուին: Մօրիս կղզւոյն յատուկ, հազուադիւր թղթագործներէն մին վերջերս 5000 ֆրանքի և Ռիլենիոնի յատուկ թղթագործներէն երկուքն ալ անցեալները 8400 ֆրանքի ծախուեր են:

Երբ թղթագործներն այսպէս հիննալով սուղնալու վրայ են, կը կարծէք որ վարպետորդիները բերանաբաց կը մնան. — չէ, եւրոպայի մէջ հիմա շատ մը գործարաններ հաստատուած են յորս ոչ միայն հին թղթագործներ կը կեղծուին, այլ և նորեր ալ, և գաղտնի կը ծախուին: Թղթագործի կեղծելու արհեստն շատ յառաջ գացած է և պետութիւնք ոմանք անոր առաջքն առնելու միջոցներուն վրայ կը խորհին:

Յ. Մ. ԱԶՆԱՌԵԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԵԿՑՈՒԹԻՒՆ

Վաղամեռիկ դաստառ Մկրտիչ Պարսամեանցի հիւանդութեան միջոցին իրեն և իւր ակար մօրն օգնելու համար մեր բացած հանգանակութենէն մինչև նախընթաց շաբաթ որ գոյացած 806 զրշէն մեր քով մը նացած մասն ալ կիւրակէ որ յանձնեցինք յիշեալ տիկնոջ, և ստացանք հետեւեալ ընկալակիրն.

« Ծաղիկի Տնօրէն ... Յովնան Փալա-
« գաշեանէ ստացայ (716) եօթն հարիւր տա-
« սըն և վեց զրուշ, գումար որդւոյս Մը-
« կըրտչի համար բացուած հանգանակու-
« թեան, բաց ի իննսուն զրուշն՝ զոր ըս-
« տացած եմ Տիկ. Գ. Մատակեանի ձեռօք. —
« Ի հաստատութիւն բանիս ստորագրեմ:
27 յունիս 93 ԴԱԼԻԹԱ. ԲԱՐՍՍՄԵԱՆՅ

Վերագրեալ գումարին յանձնման վկայ.
Մ. Ս. ՄԷՉՊՈՒՐԵԱՆ

Որդեկորոյս մայրն, որ իրեն յանձնուած գումարով կը պատրաստուի Բէթերսպուրկ վերադառնալ իւր աղջկան քով, սրտագին մաղթանքներ ըրաւ Պոլսոյ ազնիւ Հայ հա-

սարակութեան համար որ կարեկցաբար փութաց թեթեւցեալ իւր տառապանքը:

Մեր կողմանէ ևս շնորհակալութիւն բուրր նուիրատուաց և անոնց որ գէթ սրտով համակիր եղան այսպիսի առաքինական գործոյ մը:

Շարժուս ստացանք նաեւ 40 զրուշ Ապանդարեան Մանկապարտէզէն և 15 զրշ. Մաղնիսայի ուսուցիչներէն, ընդամենը 55 զրուշ, որ զրկուեցաւ Մէզպուրեան Էֆէնտիի՝ Տիկին Պարսամեանի յանձնուելու համար: Ուրեմն նուիրատուութեանց ընդհանուր գումարը կը լինի 861 զրուշ:

Հանգանակութիւնը փակեալ է այլ ևս:

Գ Ի Տ Ա Կ Ա Ն Փ Ո Ր Ձ Ե Ր

1. Բաժակ մը ջուրի վրայ ասեղ մը կեցուցել. — Լեցուր գաւաթ մը ջուր մինչև բերանը և դիր վայն սեղանի մը վերայ, զգուշութիւն ընելով որ չը շարժի: Ա՛ն սիկարի թղթի թերթիկ մը և դիր ասեղն նորա վերայ. յետոյ թղթի ծայրէն բռնելով վերէն ի վար սահեցուր ասեղն ջուրի վերայ՝ պահելով հաւասարակըութիւնն, այնպէս որ ասեղի երկու ծայրերն ալ մի և նոյն ատեն իջնեն ջուրի վերայ, և ահա՛ ասեղն իւր լոստ օլիտի երթեւեկէ ջուրին վերայ՝ առանց ընկղմելու: Երբ բաժակը շարժի, ասեղն կ'իջնէ ջուրի յատակն:

2. Զրալից բաժակի մը քակէն՝ առանց ջուրը քափելու՝ բուրբն առնուլ: — Կէս թերթ ձերմակ թուղթի վրայ ջրով լեցուն գաւաթ մը դիր, հոգ տանելով որ գաւաթին տակը չոր ըլլայ. թուղթին մէկ ծայրէն բռնէ և առանց տընտընալու ուժով մը քաշէ. բաժակն իւր տեղն անշարժ պիտի մնայ:

3. Մէնիս մը գաւաթի մը եզերք կեցուցել: — Առ երկու փոքր պատառաքաղ (մեծ ալ կրնայ ըլլալ) և մէճիան դոցա առաջին ժանեաց մէջը խոթէ, այնպէս որ մէճիտի եզերքը լինի դոցա ժանեաց մէջ: Բեր գաւաթ մի և մէճիտի միւս կէտն դիր նորա եզերքն, այնպէս որ պատառաքաղներուն ծանրութիւնը լինի երկու կողմէն հաւասար զօրութեամբ, և ահա պատառաքաղներէ մին մի կողմ, միւսը ներհակ կալմը կը շարժին մէճիտի միջոցաւ՝ գաւաթին եզերքը անվտանգ ելեւէջելով:

Ասանա

ՈՍՊ

ՄԵՐ ՀՈՐԻՋՈՆԷՆ ԳՈՒՐՍ

Գերմանական Բայալթակի ընտրութիւնք աւարտելով, Վիլհելմ Կայսր անձամբ կը բանայ նորընտիր ժողովը և նշանաւոր բանախօսութեամբ մը կը հրաւիրէ զայն անյապաղ քուէարկել զինուորական նոր օրէնքը, յօգուտ խաղաղութեան Գերմանիոյ: Կայսերական բանախօսութիւնը խորին արպաւորութիւն մը կը թողու ժողովին վրայ որոյ մեծամասնութիւնը արգէն հակամէտ կ'երեւի ընդունելու յիշեալ օրէնքը: Այսպէս այս խնդիրը կարգադրուած կը թուի՝ ըստ բաղձանաց Վիլհելմ Կայսեր, թէպէտ և նախկին նախարարագետն Պիզմարք իւր ներշնչման հետեւող լրագրաց և իւր խօ-

սակցութեանց մէջ կը քննադատէ այդ ծրագիր՝ և զայն աւելի վնասակար կը համարի քան թէ օգտակար Գերմանական բանակին համար: Ապագայն միայն պիտի ցուցնէ թէ ո՛ր կողմն իրաւացի է: Մինչ այսպիսի ընդգրկութեան կը հանդիպի Գերմանիոյ մէջ զինուորական վերակազմութեան ծրագիրը, ձրանսայի մէջ Խորհրդարանն անձայն և անչուկ՝ գրեթէ առանց վիճարանութեան՝ կը քուէարկէ նմանօրինակ օրէնք մը, պարագայ մը զոր Գերման լրագիրք չպիտի մոռնան անշուշտ իւր հետեւելի օրինակ ներկայել իւրեանց երեսփոխանաց:

Լոնտոնի ժողովուրդը ուրախութեամբ տօնեց Եօրքի դքսին ամուսնութեան հանդէսը գրեթէ ճիշդ նոյն պահուն՝ ուր Միշերկրականի Անգլիական նաւատորմը՝ դեռ անձանօթ պատճառներու բերամբ, կը տեսնէր կորուստն իւր հզօրագոյն մարտանաւերէն միոյն, Վիկտորիա զրահաւորին, որոյ հետ կը կորսուին Ծովակալ մը և չորս հարիւրէ աւելի պաշտօնակալք, զինուորք և նաւաստիք:

Այս ազէտ, դարուս այս կարգի մեծագոյն արկածներէն մին, կը ցնցէ ամբողջ Անգլիան որ դժուարաւ պիտի միտթարուի ոչ այնչափ նիւթական կորուստին համար, ո՛րչափ այնքան արի կեանքերու անհետացմամբ ծովային բանակին մէջ զգալի բաց մը թողելուն համար: Զինուորական տոեան մը որ ի մօտոյ պիտի գումարի ի Մալթա կամ ի Ճիպրալթար, պիտի ջանայ ճշգրէլ իւրաքանչիւրի պաշտօնակալի պատասխանատուութեան բաժինը:

Եսրքի դքսին հարսանեաց հրաւիրեալ Արքայականք և այլ իշխանք կը վերադառնան և Զարեւիչ մեծ գուքսը ի գարձին Պէրլին կանգ կ'առնու. երկրորդ անգամ կը տեսակցի Վիլհելմ Կայսեր հետ որ սիրալիւր ընդունելութիւն կ'ընէ երիտասարդ իշխանին: Հակառակ այս քաղաքավարական ցոյցերուն՝ շահերն անհաշտ կը մնան և Գերմանիա ու Ռուսիա չեն յաջողիր համաձայնիլ վաճառականական դաշնագրի մասին որոյ բանակցութիւնք կը տեւեն այնչափ երկար ժամանակէ ի վեր առանց արգիւնքի:

Ձրանսայի Խորհրդարանը կը վաւերացնէ ձրանք և Ռուս վաճառականական դաշնագիրը որ իրբեւ օրէնք կը հրատարակուի, և նախարարագետ Պ. Տիւրիւի իւր ազդու գործողութեամբ ընդդէմ գործաւորական կուսակցութեան նոր յաղթանակ մը եւս կը տանի և այս կերպիւ գէթ ժամանակի մը համար կ'ապահովէ իւր Դահլիճին գոյուլթիւնը: Յախուսն Տէրուլթի և դիւրահաւան Միլիուայի յարուցած յուզումը տակաւ կը հանդարտի և հարցաքննիչ դատաւորը միայն դեռ կը շարունակէ այս խնդրով զբաղել: Իտալիոյ մէջ ճիօղիթի նախարարութեան դիրքն եւս կ'ամրապնդի Պանքայներու վերաբերեալ օրինաց քուէարկութեամբ, թէպէտ և, ըստ թայմիլի և ձեռնհաս անձանց կարծեաց, այդ օրէնք բնաւ չպիտի նպաստէ Իտալիոյ անտեսական վիճակին բարւոքման, վիճակ մը որ հեռի է գոհացուցիչ ըլլալէ:

Այսպէս գրեթէ կատարեալ հանգարտութիւն կը տիրէ բոլոր եւրոպայի մէջ և եզրիպատար դեռատի Ստիվը կուգայ Պօլիս իւր հաւատարմութեան և հպատակութեան յայտարարութիւնն ընել իւր և մեր Սիրեց-

եալ վեհապետին վեհ. Ապտ իւլ Համիտ կայ- սեր որ հայրական սիրով և արքայավայել շուքով կը հիւրընկալէ իւր իշխանազուն հը- պատակը:

Բարձր. Ապպաս Հիլմի փաշա դիւրու- թեամբ չպիտի մոռնայ վոսիորի ափանց վրայ իւր անցուցած հաճելի ժամերը:

Գ. Ռ. ՋԱԲԱՐԵԱՆ

ԱՋԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Թէ՛ Գատը-գիւղի և Թէ՛ Մաքրի- գիւղի թաղ. Խորհրդայ նորընտիր ան- գամբ իրենց հրաժարականներուն վրայ պնդած լինելով, Քաղ. Ժողովը երկու գիւղերուն ալ նոր ընտրութեան հրա- հանգ տալ որոշեց:

— Իւսկիւտարի Ազգ. գերեզմանա- տան պատերու շինութեան յանձնա- ժողովը հրաժարած և շինութեան մէկ մասն անաւարտ և գոյացեալ պարտքն անվճար մնացած լինելով, Տնտեսական Խորհուրդն որոշեց գրել իւսկիւտարի երկու թաղի և Գուղիունճուկի թաղ. Խորհրդոց, որպէս զի իրենց մէջէն մաս- նախուժ մը կազմեն և հոգ տանին պակաս մնացած մասերն աւարտելու և պարտքին վճարման համար տնօրի- նութիւն մ'ընելու:

— Նոր-Նար էն կ'իմանամք թէ ի Շու- շի յունիսի 12 ին վախճաներ է հանգուց- եալ Մարտիրոս Առաքելեանի այրին 74 տարեկան. իւր որդիքը՝ Գրիգոր և Նիկողոս Առաքելեանք՝ որոնք Բագու կը բնակին եւ ունին նախ զործա- րաններ, իրենց ծնողաց յիշատակը յար- գելու համար 3,300 բուրլի նուիրեր են կովկասու զանազան քաղաքաց գաղո- ցական, եկեղեցական, վանական և այլ բարեգործական հաստատութեանց:

— Գուրեանի Քասրուն ին ներկայա- ցումը, որ իւսկիւտար Պալլար Պաշի Ամե- րիկեան թատրոնին մէջ անցեալ կիւրա- կէ օր վերջնականապէս տեղի պիտի ու- նենար, դարձեալ յետաձգուեցաւ. կըսուի թէ յուլ. 11 ին տեղի պիտի ու- նենայ, կեդր. վարժարանի ուսանողաց կողմանէ երեք ներկայացուցիչք, բասրուն ին ներկայացման առթիւ, անցեալ կիւ- րակէ առաւօտ իւսկիւտար երթալով և իրենց հետ առնելով Ս. Խաչ եկե- ղեցւոյն քահանայներէն Տ. Սերովբէ Հայրն, հոգեհանգիստ կատարել տու- ին Գուրեանի գերեզմանին վրայ և շիր- մին վրայ գրին «Կեդրոնականին Ուսա- նողներ՝ իրենց Գուրեանին» ձօնով ծաղիկայ պսակ մը:

— Հնտախտէ վախճաններ է Պաղտա- տի Տէր Իաչատուր քահանայն:

— Ս. Պատրիարքը քանի մ'օրէ ի վեր կը տառապի ստամոքսի հիւանդութեամբ և անկողնոյ կը ծառայէ: Ծարթուս մէջ Տեարք Խորասանճեան, Մատթէոսեան և Նահա- պետեան բժիշկներն այս առթիւ խորհըր- դակցութեան կոչուեցան ի Մաքրի-գիւղ. Գշ. օր Տ. Եզնիկ վարդ. Բալթաքճեան և

կրօն. Ժողովոյ անդամներէն Տ. Գարեգին վարդապետ Թաթարեան Գարակէօմբիկի եկեղեցւոյն վրայ ձեռնադրուելիք քահա- նայացուն մասին տեսակցութիւն մ'ունե- ցան Ն. Սրբազնութեան հետ. Հայ թերթ մը սխալմամբ հրատարակած էր թէ Կրօն. Ժողովոյ անդամք այցելութեան գացած են ի Մաքրի-գիւղ:

— Վաղը, վարդապետի տօնին առթիւ, Տ. Մատթէոս Եպիս. Իզմիրեան Ս. Պատա- րագ պիտի մատուցանէ Իւսկիւտարի Ս. Կա- րապետ եկեղեցւոյ մէջ՝ ի հոգեւոր միութա- րութիւն բարեպաշտ ժողովրդեան. նոյնպէս երեքշաբթի օր՝ ի միութարութիւն բարե- պաշտուհի տիկնանց:

— Ամսոյս 11 ին կիւրակէ օր Գանալիլի եկեղեցւոյն Մկրտութեան աւազանին օծու- մը պիտի կատարէ Տ. Մելքիսեդեկ Ս. Արք- եպիսկոպոս Մուրատեանց:

— Զմիւռնիոյ ազգային վարժարանաց տեսուչ Պ. Յովհաննէս Տէր-Միրաքեանց, որոյ պաշտօնավարութեան դէմ գանգատ- ները բազմացած էին վերջերս, հրաժարե- լով այդ պաշտօնէն, մեկնած է դէպ ի իւր ծննդավայրն Աղեքսանդրաքուլ: Կը մտախնայ որ այս անգամ արժանաւոր ընտրութիւն մը տեղի ունենայ:

— Պատր. Փոխանորդ Հայրն, ընկերակ- ցութեամբ Յրէնիկեան Աբրահամ էֆէնտի, հինգշաբթի օր ի Տէֆթէրտար-Պուրնու եր- թալով, բարի գալուստ մաղթեց Եգիպտոսի Բարձր. Խորհրդին:

— Մեզպուրեան ազգայնաց վարժարանի շրջանաւարտ օրիորդաց վկայականներու բաշխման հանդէսը տեղի պիտի ունենայ ամսոյս 6 ին, երեքշաբթի օր, վարժարանին պարտիզին մէջ:

— Գուժ-գարուի Մայր և Լուսաւորչ- եան վարժարանաց տարեկան քննութիւնք սկսան յուլիս 11 ին և պիտի տեւեն մինչև 10:

— Ինչպէս կանխաւ ծանուցինք, անց- եալ կիւրակէ օր տեղի ունեցաւ Գանալիլի վերաշինեալ Ս. Առաքելոց եկեղեցւոյ Օծ- ման արարողութիւնը: Հրատարակեալ տե- ղեկութիւններէն կ'երեւի թէ վերաշինու- թեան ծախքն յանգած է 960 ոսկւոյ, որ հանգանակուած է մասնաւոր աշխատու- թեամբ Ղազարոսեան Բարսեղ էֆէնտի: Տաճարը կը գրաւէ 400 կանգուն տեղ, իսկ եկեղեցին՝ բանկալը և խորհրդարանն ի մի- ասին հաշուելով կառուցեալ է 560 կան- գուն գետնի վրայ: Եէնքին զանազան մա- սանց վրայ դեռ ինչ ինչ թերութիւններ կան որ կը կարօտին 100 ոսկւոյ չափ ծա- խուց, և զորս լրացնելու համար Բարսեղ էֆ. կը շարունակէ նուիրահաւաքութիւնն՝ օ- րինակելի անձնութեամբ:

— Երկուշաբթի օր, 5 յուլիս, ի ժամ 5, տեղի պիտի ունենայ Գուժ-գարուի Միրի- ճանեան վարժարանի Ը. տարւոյ Մրցանա- կարաշխութեան հանդէսն ընդ նախագա- հութեամբ Տ. Մատթէոս Եպիս. Իզմիրեանի:

— Անցեալ շաբթուն մէջ հրատարակեցինք Ս. Փրկչի Հիւանդանոցի 1893 — 94 տարւոյ ելմտացոյցն, որ իւր 2,000 ոսկւոյ բաց մը կը ներկայէ: Մեր տեղեկութեանց նայելով, այս բաց յառաջ կուգայ երեք որոշ պայման- ներէ, (Ա.) Պատասպարելոց թուոյն 800ի բարձրանալէն միջին հաշուով, (Բ.) Հանգա- նակութեան հաշուոյն փակումէն, և Գ. Նոր կանոնագրով մուծուած նոր ծախքե-

րէն: Հոգաբարձութիւնն առաջարկած է Ազգ. վարչութեան՝ վիճակահանութեան ձեւ մ'ընդունիլ այս բացը գոցելու համար, պէտք եղած կարգադրութեամբ: Ազգ. վարչութիւնն այժմ սոյն ելմտացոյցի քննու- թեամբ կը զբաղի, որ գործադրելի պիտի ըլլայ վարչական վաւերացումէն և հաստա- տութենէն ետքը միայն:

Պաշտօնէից տարեկան թուակ նշանակ- ուած է 216,000 դրուշ: Կը լսենք թէ այս գումարէն 576 ոսկին կամ 62 հազար 208 դրուշը կը ներկայացնէ չորս բժիշկներու և երեք դեղագործներու թուակը նոր կանո- նադրոյն համեմատ, վիրադարման հիւան- դապահ պաշտօնէից թուակներէն զատ:

Հիւանդանոցի նոր կանոնագրին, Ազգ. վարչութեանէն հաստատեալ, 1,000 օրինակ տպագրուած է, և այս օրերս ի վաճառ կը հանուի յոգուտ այն հաստատութեան: Արեւելք

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Բաղէշի նահանգին թաղապետական բժիշկ Ալիքսան էֆէնտի Սանիյէի Բ. աս- տիճան և Տիարպէքիւրի վաճառականներէն Գազապեան Յովհաննէս էֆէնտի Սալիսէի աստիճանը շնորհուեցաւ:

— Հաճըն գաւառակի Իտարէի ժողովոյ անդամներէն Շոքրոմեան Հաճի Կարապետ աղայի՝ Գ. կարգի Մէճիտիյէ պատուանշան շնորհուեցաւ:

— Պեսական խորհրդոյ անդամ Սէֆէր- եան Նշան էֆ. միանգամայն օտար լրագ- րաց դիւանի տնօրէն անուանեցաւ: Նոյն դիւանն որ ցարդ արտաքին գործոց նախա- րարութեան ենթարկեալ էր, ներքին գոր- ծոց նախարարութեան բաժնին անցաւ:

— Եգիպտոսի Խալիվ Բարձր. Ապպաս Հիլմի փաշա երկուշաբթի առաւօտ իւր հետեւորդներով մայրաքաղաքս հասնելով, ուղղակի կայս. Պալատ գնաց իր մեծարան- քները մատուցանելու առ վեհ. Սուլթանն: Նորին Բարձրութեան հետ մայրաքաղաքս եկած է նաեւ, բաց ի այն բարձրաստիճան պաշտօնատարներէն որոց մասին գրեցինք անցեալ անգամ, նաեւ Եգիպտոսի արտա- սովոր պատուիրակ Ահմէտ Մուխթար փաշա: Վեհ. Սուլթանը Բարձր. Խալիվն շնորհեց Իմթիազի պատուանշանը:

— Ամասիայէն կը գրեն Սաւաէթի թէ, մայիս 23 ին կիւմիւշ Հաճի քէոյ դիւղա- քաղաքացի Զիւլաֆոլլը Յովհաննէս վիրա- ւորուեր է: Տեղական կառավարութիւնը քննութեանց ձեռնարկելով հաստատեց թէ ինչոյ տեղացի Յակոբ՝ պատելու պատ- րուակաւ պարտէզները տարեր է այդ Յովհաննէսը և մինչեւ երեկոյեան ժամ կէսը զինովցուցեր է: Յակոբի կարգադրու- թեամբ մօտը տեղ մը սպաստանած մէկ քանի մարդիկ ընկողմէն հարուածով մը կուրծքէն վիրաւորեր են Յովհաննէսը: Յա- կոբ ու այդ գործին մէջ մեղսակցութիւն ունեցող Սապօնճօղլը Յովհաննէս անուն դերձակը ձերբակալուեր են: Տասն օր յե- տոյ, յունիս 2 ին, վիրաւորեալ Յովհաննէս իւր տունը երթալու պահուն ընկողմէն հարուածով սպաննուեր է չորս Հայերու կողմանէ: Տեղական կառավարութիւնը հե- տամուտ է ձերբակալելու այդ անձերը՝ որք փախած են:

— Զմիւռնիոյ թուզի բերքն 100 ին 30 համեմատութեամբ պակաս կ'ենթադրուի այս տարի :

— Օսմ. Սիկառէքի արտածման ընկերութիւնն ի մօտոյ շրջաբերութեան պիտի հանէ իւր դրամագլուխը կազմող բաժնեթուղթերուն մէկ մասը : Ընկերութեան դրամագլուխը երկու Սէռիներէ բաղկացած է, առաջինը 62,500 բաժնեթուղթով և երկրորդը 47,500 բաժնեթուղթով : Այժմ հրապարակ հանուելիքն է Ա. սէռին, որ իրաւունք ունի ստանալու ընկերութեան շահուն 100 էն 6 ը, ուրիշ որ և է բաշխումէ առաջ :

— Հնգալիսի 5 դէպք ու 1 մահ պատահեր է ի Պարսա, յունիս 27 էն 28 : Յունիս 28 էն 29, նոր դէպք չէ պատահած և առաջուան բռնուածներէն մարդ մը մեռեր է : Պարսայի մէջ հնտախտի առաջին դէպքը պատահեր է մայիս 26 ին և ի Զէպլի՛ մայիս 31 ին : Մայիս 17 ին հնտախտէ մեռնողներ եղեր են ի Շաթրի : Երջակայ աշիրթք հնտախտին սաստիկութեանն անտեղեակ իրենց հիւանդները ցոյց չեն տուած բժիշկներուն, որով ախտին տարածուելուն պատճառ եղեր են : Հնտախտն սկսելն մինչեւ յունիս 5, Պարսայի ու շրջակայ գաւառակայ մէջ 217 անձեր վարակուեր և 123 մահեր պատահեր են :

— Համագալիսն Անկերանոցի կառուցումը փութով յաւաք կը աարուի : Վեհ. Սուլթանին կողմանէ շնորհեալ մեծաքանակ գումարներէն զոտ, յատուկ յանձնաժողովն 500,000 զրուշի նպաստի տոմսակներ զրկած է կառավարական պաշտօնատանց և գաւառաց, որոցմէ 300,000 զրուշին աւելի գումար մը գանձուելով յանձնուած է ներքին գործոց նախարարութեան արկղին : Մնացեալ մասն ալ հետզհետէ զրկուելու վրայ է :

— Հնգալիսին ի թուրքիս ճարակունն արդիւնքը համար, Վեհ. Սուլթանն հրամայած է որ այս տարի անցեալ տարուէն աւելի զգուշութիւն ըլլուի և առողջապահական խիստ միջոցներ ձեռք առնուին : Բ. Դուռը կայս. սոյն իրաւան հաղորդած է Առողջապահական վարչութեան, որ իւր կողմանէ հարկ եղածը գրած է որոց որ անկ է :

— Կարնեցի Յարութիւն Դազարսեան անուն մարդ մը, կ'ըսէ Քարիք լրագիրը, ի նպատակ վարժարանի մը մէկ քանի մարդերէ խաբէրայութեամբ դրամ հաւաքեր է : Լեւոն ու Տիգրան անուն ուրիշ երկու անձինք ալ Յարութիւնի հաւաքած այդ դրամներէն իրրեւ աւանդ իրենց յանձնուած մասը գործածած են իրենց անձնական պիտոյից : Ոստիկանատան մէջ կատարուած նախնական քննութիւնք աւարտած լինելով, տեղեկագիրը յանձնուած է Արդարութեան գործոց նախարարութեան և հարցաքննութիւնք սկսած են :

— Քարանթինայի հաստատումը է հինգ օրուան՝ Միջերկրական պայտօնական ծովագերբէն եկող նաւերուն համար : Իտալիայէն, Աւստրո-Հունգարիայէն ու Եգիպտոսէն եկող նաւերը բժշկական այցելութեան պիտի ենթարկին :

— Օսմանեան բնկերութիւն հանրօրոս Երևուքեանց անունով և դրամատան ձեւով հաստատութիւն մը հիմնելու համար ծրագիր մը ներկայացուած է կառավարութեան՝ Փարիզու մէջ կազմեալ դրամատեարց խումբի մը կողմանէ : Հաստատութեան նպատակը պիտի լինի թուրքիոյ մէջ հանրօրու շինութեանց, արհեստի և վաճառականութեան յատուկ շէնքեր կառուցանել : Ծրագիրը կ'առաջարկէ 100 ին 20 զեղջեալ գնով ի գլուխ հանել այն ամէն ձեռնարկներն, որոց համար կայս. կառավարութիւնը մեծ նաշնորհ պիտի տայ որոշեալ գումարով մը : Նոյնպէս գոյանալիք տարեկան գումար շահուն 100 ին 10 յանձնել կայս. կառավարութեան : Ընկերութեան դրամագլուխն է առ այժմ մէկ միլիոն Օսմ. ոսկի, որ ապագային մէջ մինչեւ հինգ միլիոն ոսկեոյ պիտի կրնայ բարձրացուի : Ծրագիրը քննութեան ենթարկուած է :

կը պիտի լինի թուրքիոյ մէջ հանրօրու շինութեանց, արհեստի և վաճառականութեան յատուկ շէնքեր կառուցանել : Ծրագիրը կ'առաջարկէ 100 ին 20 զեղջեալ գնով ի գլուխ հանել այն ամէն ձեռնարկներն, որոց համար կայս. կառավարութիւնը մեծ նաշնորհ պիտի տայ որոշեալ գումարով մը : Նոյնպէս գոյանալիք տարեկան գումար շահուն 100 ին 10 յանձնել կայս. կառավարութեան : Ընկերութեան դրամագլուխն է առ այժմ մէկ միլիոն Օսմ. ոսկի, որ ապագային մէջ մինչեւ հինգ միլիոն ոսկեոյ պիտի կրնայ բարձրացուի : Ծրագիրը քննութեան ենթարկուած է :

— Բաղէթի կուսակալ Թահսին փաշա, որ քննական պտոյտ մը կը կատարէ, Մուշ և շրջակայ գաւառակները կը շրջի այժմ :

— Կրթական նախարարութեան մէջ ընդարձակ տարեցոյց մը կը պատրաստուի՝ պարունակող թուրքիոյ մէջ գտնուած խաւով և ոչ-խաւով բոլոր վարժարանաց թիւը, հաստատութեան թուականը, աշակերտաց թիւըն, և այլն :

— Տիպիկի թամբա գիւղացի Մանէնտօլու Նազարէթի մարդասպանութիւն ըրած և մահուան դատապարտուած լինելը գրած է մը : Վճարեկատեանն այդ վճիռը վաւերացուցած և կայս. իրաւէի գործադրութիւնն հրամայուած լինելով, այդ վճիռ գործադրուեր է :

— Տիպիկի Սրբանի գաւառին թաւապետական բժիշկ կարգուած է Յարութիւն էֆ. Գրիգորեան :

ՇԻՐԻԿԻԹԻ ԽԱՅՐԻԿԻ ՇՈՊԵՆԱԻՐ

Մեր ընթերցողներէն շատեր՝ որոնք վրասիորի զանազան գիւղերը կ'երթեւեկեն, մեզ գիմելով կը խնդրեն Շիրքէթի Խայրիկի վարչութեան ուշադրութիւնը հրաւիրել նոյն ընկերութեան շոքենաւոց ժամանակացոյցներու գործադրութեանն համար : Որ շոքենաւը երբ պիտի մեկնի, ժողովուրդը չէ կարող գիտնալ. մանաւանդ առաւօտները կամուրջն մեկնող շոքենաւոց ուղեւորները շիթութեան մէջ կը մընան յաճախ և կ'ենթարկին բազմատեսակ դժուարութեանց : Այսպէս, օրինակ, կիւրակէ առաւօտ կամուրջն ժամը 1 : 45ին մեկնելիք շոքենաւը կը մեկնի 2ին, ժամանակացոյցին մէջ իւսկիւտար երթալիք շոքենաւ մը կը նշանակուի ժամը 2 : 15ին. բայց ահա՛ պաշտօնեայք կը յայտարարեն թէ 2 : 35 ին պիտի մեկնի : Ժամանակացոյցը կը նշանակէ որ կիւրակէ առաւօտ ժամ 2 : 40 անցած կամուրջն շոքենաւ մը մեկնելով վրասիորի երկու կողմի գիւղերը պիտի հանգըպի. գործը ըստ այնմ կարգադրելով կամուրջ կ'իջնես, և ահա՛ նոյն շոքենաւը 2 : 30ին մեկնած է արդէն, և կամուրջին վրայ կը մնաս ու չես գիտեր թէ որոշեալ ժամանակին ի՞նչպէս հասնիս երթալիք տեղը : Յաճախ կրկնուած են այսպիսի դանգատներ : Մեզ իսկ պատահած է երբեմն նոյն օրինակ պատճառներով ժամավաճառ լինիլ. ուստի վարչութեան ուշադրութիւնը կը հրաւիրեմք և կը խնդրեմք մի անգամ ընդ միշտ վերջ տալ այս անաեղութեանց :

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ, յօրինեաց Ռեթէոս Գրիգորեան : — Հայ ուսուցիչներէն իւր մեծ արժանեօք Ազգին պատիւ բերող, Արար. Պարսիկ. և Թուրք լեզուաց բարձրագոյն ուսուցիչ Ռեթէոս էֆ. Գրիգորեան յօրինած է այս անգամ արարեւելիք քերականութիւն մը Հայերէն բացատրութիւններով : Սոյն կարի շահեկան գիրքը կը յանձնարարուի պետական ամէն Հայ պաշտօնատարաց, փաստաբանաց, ուսուցչաց և ուսանողաց որ Թրքական գրականութեամբ կ'ըզաղին : Գին 15 զշ : Մեծահմուտ հեղինակն ասկէց առաջ յօրինած ու հրատարակած է նաեւ արար լեզուի բառագիրութիւն թրքերէն բացատրութեամբ : Այս գործն ալ կը վաճառուի ի գին 10 զշ. 4 Պոլիս, Ուզուն. Չարշի, Էօրիւճիւլէր, Եօլ-կէշէր խանի դիմաց, Փէսի վաճառական Քեհեհեան Բարսեղ էֆէն. տի թիւ 56-58 խանութը և գրավաճառաց քով :

Մ. Գ. ՄԻՆԱՍԵԱՆ

ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ԼԵԶՈՒԵԱՆ

Անգղիերէնէ Հայերէն և Հայաստան Թուրքերէն

1070 էջերէ բաղկացեալ սոյն գործ որ կը պարունակէ Անգլ. լեզուի բոլոր գործածական բառերն ու ոճեր, համառօտագրութիւնք, արական և իգական անուանք, իւրաքանչիւր բառի արտասանութիւնն Հայերէն տառերով բացատրուած, լիովին կը գոհացնէ Անգլ. լեզուի ուսանողն. պատրաստ կը գտնուի բոլոր գրավաճառաց քով, Բերա վայսի գրատունը, ի գին 50 դահեկան արծաթ :

Յ. Գ. ՓԱՆԱԿԱՆՇԵԱՆԻ ԳԱՍԱԿՐԵՐԸ

Տեղագրութիւն Կ. Պոլսոյ և շրջակայից, 100 փորա :

Աշխարհագրութեան Նախապատրաստական Դասագիրք, 3 զրշ :

Աշխարհագրութիւն Պատկերազարդ, 4 զրշ :

Թուագիրութեան Նախապատրաստական Դասագիրք, Մատար և Գրաւոր 3 զրշ :

Թուագիրութեան Նոր Դասագիրք, Տեսական և Գործնական, երեք մասերու բաժնուած : — իւրաքանչիւր մասը 4 զրշ. երեք մասերը միասին կազմուած՝ 10 զրշ :

Ընթացիկ Նախակրթական Տանկախօս Հայոց, ԱՌԱՋԻՆ ՎԱՐՃՈՒԹԻՒՆ ՄԱՆԿԱՆՑ, յօրինեց Ամբաստան Դաւիթեան, Դ. տարագրութիւն. Գին 3 1/2 զրշ :

Օսմ. լիւրս 100 զրշ. էն

Մեծիտիկ	107 36	Բուսիոյ քօլ	89 30
Քառորդ մեծիտ	107	Նարոյէնն	87 27
Մանր մեծիտ	103	Գրիմից	51 15
Մեծիտիկ	98	Անգլ. լիւրս	110 4
Կոնսուլտ	23 37	Բուս. երկ.	88

Մոշէթ թղթագրամ 8 67

ԱՐՏՕՆԱՏԻՐ Ա. ՍԱՔԱՏԵԱՆ

ՏՊԱԳՐ. ՆՇԱՆ Կ. ՊԷՐՊԷՐԵԱՆ Էսկի-Չապքիէ փողոց, թիւ 61